

Стерибесов Георгий

638.2
85-51

636.2
C-51

24 SEP 2010

ՅԵՐԱՄԱԲՈՒԾՈՒԹԻՒՆ

ԱԶՆԻՔԻ ՏԵՍԱԿԻ ԵՒ ԱՌԱՋ ԽՈԶԱԿՆԵՐ ՑԱՌԱՋ ԲԵՐԵԼՈՒ
Մ Ի Զ Ո Ց Ն Ե Ր

ՅԵՐԱՄԱՏՈՒՆ

Եկրամաքութեան յատկացեալ ո և է չէնք կամ
տուն, պէտք է մաքուր և օդաւէտ ըլլար իթէ նախըն-
թաց տարութնէ շնրամները հիւանդութենէ մը վարակուած
ըլլան, շնրամատունը պէտք է հականեխել Որովհետեւ,
մանաւանդ երբ շնրամատունը հում աղիւսով (քէրիփէ)
շինուած և յատակը հողով ամրացած է, հիւանդութեան
միքրօպները անոնց բացուածքներուն մէջ թափանցած
ըլլալով, կրաջոռով խոզանակել կամ լուսալ բաւական չէ:

ՀԱԿԱՆԵԽՈՒՄ

Հականեխման համար ամէնէն աղէկ, ամէնէն ա-
ժան ու յարմար միջոցն է գործածել այն կազը՝ որ կը
գոյանայ քիրէճ գարմաղը (Chlorure de chaux) և առաս
ջուրի և ծծմբային թթու (Acide Sulfurique) բաղադ-
րութեամբ:

Այս բաղադրութեան արտադրած կազը թունաւոր ըլլալուն՝ գործողութեան միջոցին ո՞չ մի շնչաւոր էակ, մարդ կամ անասուն, պէտք չէ գտնուի սրահին մէջ:

Բաց ի պահանձեայ և այլ մետաղեայ առարկաներէ, ուրիշ ամէն ինչ կրնան անվնաս մնալ սրահին մէջ հականեխման պահուն:

Այս գործողութիւնը նոր հունտերը բանալէ առաջ կատարելու պայմանաւ, ու է ատեն կրնայ գործադրութիւն: Այսու հանդերձ ամենէն յարմար միջոցն է տաք եղանակը, այսինքն երբ անասունները կրնան տոկալ բացօղեայ տեղեր: Պէտք է նաև միտ դնել որ գործողութիւնը հով եղած ժամանակ չկատարուի, սրահու զի գոյացած կազը հովին ազդեցութեամբ չցնդի:

Այս հականեխումը հետեւեալ կերպով կատարելու է: Դուռ, պատունան ինչպէս նաև պատերու վրայ գտնուած ծակոտիկները ինամօք գոցնլու է: Յետոյ փոքր սրահներու մէջ մէյմէկ, իսկ մեծերուն մէջ երկու կամ աւելի հողէ անօթներ գետեղելու է, մէկը միւսէն բաւական հեռաւորութեամբ: Իւրաքանչիւր անօթի մէջ 20-30 տրամ քիրէճ գայմազը դնելու և 100-150 տրամ ջուր լիցնելու և փայտիրով մը խառնելու է: Այս պատշաճաւորութենէն վերջ, մատոցի մը քանակութեամբ ծծմբի թթու (Acide Sulfurique) լիցնելու է ամէն մէկ անօթի մէջ և դարձեալ խառնելու է: Այս վերջն գործողութիւնը պէտք է արագ կատարել, սկսեալ զրան ամէնէն հեռու գտնուած անօթէն և անմիջապէս դուրս ելլելու է գուռը ինամօք փակելով: Հինգ կամ վեց ժամ վերջը

ներելի է սրահը մանել, որովհետեւ այդ միջոցին կազը գրեթէ բոլորովին ցնդած կրնայ ըլլալ: Այս ատեն, ամէն մէկ անօթի մէջ նորէն քիչ մը ջուր և քիչ մալ ծծմբի թթու պէտք է լիցնել և գարձեալ խառնել:

Երեկոյին սրահին օդը նորոգելէ վերջ, ագատ համարձակ ներս մուտքը կարելի է՝ ուր ոչ մէկ միքրօս մնացած կ'ըլլայ: Քիրէճ գայմազըն (Chlorure de chaux) և ծծմբի թթուն (Acide Sulfurique) կը գտնուի բոլոր գեղագործներու և կարգ մը մանրավաճառներու քով: Առաջինին քիլօն հինգ զրուշ, իսկ երկրորդին փոքր չելլը՝ երկու կամ երեք զրուշ կ'արժէ:

Այս հականեխումը հետեւեալ կերպով ալ կրնայ կատարութիւն: Շերամաբուծութեան յատուկ ամէն մէկ սինեակին կամ սրահին մէջ մէկ համ քանի մը դոյլ ծծմբի թթուով (Acide Sulfurique) խառն ջուր դնելու է: Այս խառնուրդին սէջ ձգելու է հասա կտաւի փոքր կապոցի մը մէջ լւա սեղմուած քիրէճ գայմազը (Chlorure de chaux): Այս կերպ հականեխման առաւելութիւնը այն է որ՝ քիրէճ գայմազին տակաւ առ տակաւ լուծուելով ջուրին մէջ հինգ վեց ժամ վերջը կրկին ծծմբի թթու աւելցնելու հարկ չի մնար:

Երկու երեք տուփ հունտ մնացանելու չափ ընդարձակ սրահի մը համար մէկ քիլօ քիրէճ գայմազը բաւական է:

Աղէկ միտ դնելու է որ ծծմբի թթուն ծեռքերու և զգեստներու վրայ ջթափի, որովհետեւ կ'այրէ:

23. 209

13 JUL 2013

— 4 —

ՀԱԿԱՆԵԽՄԱՆ ՈՒՐԻՇ ՄԻԶՈՑ Մ'ԱԼ ՀԵՏԵՒԵԱՆ Է

Եերամատան ընդարձակութեանը համեմատ, երեք, չորս կամ հինգ հոլդ անօժներ պէտք է զիտեղել որոնց իւրաքանչիւրին մէջ մէկ տփ (65 տրամ) ծծումբ (քիւ-քիւրտ) այրելու է: Բոլոր անօժներն այսպէս վառուելիչն վերջ, գուռը փակելու և միայն հինգ վեց ժամ յատո բանալու է: Այս ծծմբանեխութեան գործողութիւնը (թիւթիւն) պէտք է երեք անգամ կրկնել որ ընդ մէջ, և որովհետեւ ծծումբը առանձինն չայրիր, պէտք է դայն ալբուլով թրծել և կամ մախր (չիրա) գործածիլ:

Գիտնալու է որ ծծումբի ծուխը երեք շնրամին գրաց չաղղեր և զայն (քիւթէ) միւսքաբառին հրաւագաւթեան դէմ կը պատապարէ:

ՇԵՐԱՄՆԵՐՈՒ ՀԱՐԿ ԵՂԱԾ ՏԵՂԻՈՅ ՎՐԱՅ

Եերամները չատ ընդարձակ տեղւոյ պէտք ունին, Մէկ տուփ հունտ բանալու համար 60 քառակուսի մէթր ծաւալ ունիցող աստիճան (բաֆ կամ քէրէվէթ) պէտք է: Այս հաշւով ըսել է թէ չերամնոց մը պէտք է որ՝ անցքերն ալ միասին հաշուելով, 80 քառակուսի մէթր՝ 140 քառակուսի կանգուն ընդարձակութիւն ունենայ: Բատ այսմ եթէ չերամնոցի մը երկայնութիւնը 14 կանգուն և



62910-67

— 5 —

լայնութիւնը 10 կանգուն ըլլայ և մէջը միայն մէկ կարգ բաֆ (քէրէվէթ) պարունակէ, հոն միայն մէկ տուփ այսինքն 25 կրամ (7 1/2 տփրէմ) հունտ կրնայ բացուիլ, չետեւաբար չկարծուի թէ երե մէկը երկու երեք տուփ հունտ սնուցանելու բաւական տերեւ ունենալով պիտի կարենայ յիշեալ ընդարձակութեամբ տեղւոյ մը մէջ մէկ տուփէն աւելի հունտ բանալ, որովհետեւ բացուելիք հունտին քանակութիւնը պէտք չէ տերեւի շատութեան վրայ հիմնել, այլ անպատճառ տեղւոյ ընդարձակութիւնը պէտք է ի նկատ առնել:

Ցիշեալ ընդարձակութեամբ չերամնոցի մը մէջ եթէ երկու տուփ հունտ բացուելու ըլլայ, հաւանական է որ մէկ տուփ հունտէ յառաջ գալիք քանակութեան համեմատութեամբ խողակ ձեռք բերուի, բայց այս տեսակ խողակները այնչափ ազնիւ չեն ըլլար, և ոչ միայն նուազ գնով կը ծախուին ու հիւանդութեանց ենթակայ կըլլան այլ նաև աշխատութիւնը կը ծանրացնեն և աւելորդ ծախսերու առիթ կուտան:

ԱՍՏԻՃԱՆ (ՔԷՐԷՎԵԹ)

Եերամները պէտք չէ երեք փսխաթի (խսիրի) վրայ բանալ, որովհետեւ խսիրը թէ խոնաւ կ'ըլլայ, թէ ոգին նորոգման աւուելիք և թէ փստումներ յառաջ կը բերէ, որոնք չերամներուն վեասակար են: Նմանապէս կոտակի

և տախտակի վրայ ալ պէտք չէ հունս բանալ . ինչու որ
օղը պէտք եղածին չափ չնորոգուիր . Ամէն պարագայի
մէջ պէտք է երկաթ թելով հիւսոււած և վրան թուղթով
գոցուած վանդակ (ըսկարա կամ գաֆէս) գործածել :
Այս բաֆերը (քէրէվէթ) զանազան կիրապով կրնան շին-
ուիլ . եղէգով , փայտիկներով և այլն : Հաստ զանազայի
կտաւ . ինչպէս նաև նօսր գործուած պարկի կտաւ եւս
կրնայ գործածուիլ . Այս կիրապով շնոււած աստիճանները
այս առաւելութիւնը ունին որ , քանի մը տարիներ
կրնան գործածուիլ . մինչդեռ խսիրը ամէն տարի
նորոգել պէտք է :

ՇԵՐԱՄԱՏՈՒՆԵՐԸ ՏԱՔՑՈՒՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ

Շերամնոցները տաք բռնել պէտք է : Ասոր համար
կրակարան (մանկալ) գործածելը յարմար չէ , որովհետեւ
մանկալը թէ սուզ կ'ըլլայ և թէ պէտք եղածին չափ
տաքութիւն չի տար : Ծիսանը (օճախ) աւելի յարմար է
որովհետեւ թէ կը տաքցունէ և թէ օղը կը նորոգէ :
Բայց շերամնոցի մը ամէն մէկ սենեկին մէջ ծխան (օճախ)
չգանուելուն համար , պէտք եղած տաքութիւնը յառաջ
չի գար , ուստի ամենէն աղէկ միջոցն է , երկար խոզո-
վակներով վառարան (սօպա) գործածել . Միայն թէ վա-
ռարանին շատ մօտ գտնուող շերամները չափազանց տա-
քութենէ գերծ պահելու համար վառարանը պէտք է

թիթեղով (սաս) պատսպարել : Գիշերները վառարանին
մէջ շատ մոխիր ճգելու է և մէկ երկու հատ հաստ և
չոր փայտ դնելու է , ասոնք կամաց կամաց վառելով
բարեխառն ջերմութիւն մը կուտան : Շերամաբուծու-
թեան միջոցին պէտք է ուշաղրութիւն ընել որպէս զի-
շերամնոցի տաքութիւնը ցորեկները 20-21 , իսկ զիշեր-
ները 17-18 աստիճան (սանթիկրատ) ըլլայ , ուրիշ յա-
ռաջ պիտի գան հետեւեալ նպաստաւոր արդիւնքները :

Ա . — Փոխանակ 60-70 օրուան , 35-40 օր վերջ ,
շերամները խոզակնեն հիւսելու պիտի սկսին . որով թէ
աշխատութիւնը և թէ ծախսը պիտի նուազի :

Բ . — Շերամներու տրուելիք տերեւները կանուխէն
կտրուելով կարծր պիտի չըլլան և այսպէս շերամները
փափուկ տերեւներով սնանելով կայտար և գորաւոր
պիտի ըլլան :

Գ . — Խոզակները կանուխ գոյանալով աւելի սուզ
պիտի ծախսուին :

Դ . — Թթենիները կանուխէն կտրուելով յետագայ
տարին գորաւոր բողբոջներ յառաջ պիտի բերեն :

Ե . — Գարա տապան (Pébrine) հիւսնդութիւնը
շատ ցանցառ պիտի ըլլայ , որովհետեւ ալս ախտը աւելի
ուշ մնացած շերամները կը վարակէ :

ՀՈՒՆՏԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ

Տաճկաստանի մէջ յառաջ եկած և պանտրօլի տակ զբուած հունտերուն ամէնքն ալ աղէկ են, սակայն և այնպէս ամէն պարագայի մէջ գործածուելիք հունտը անձամբ երթալ և շերամնոցին ամենամօտ հընտահանէն առնելը օգտակար է, որովհետեւ հեռաւոր տեղեր գոտնուող հընտահան մը իր հունտերը ծախելու համար զանոնք մնտուելի կամ պայտւսակի մէջ կը զետեղէ և շատ անգամ մէկ ամիսէն աւելի ծիով ճամբորդութիւն կ'ընէ, և այս միջոցին բնականաբար հունտերը կը ցընցուին, խոնաւութիւն կ'առնեն, օդէ զուրկ կը մնան և ասրբեր կիմաներու կ'ենթարկուին, հետեւաբար այս հունտերէն յառաջ եկած շերամները տկար և վտիտ կ'ըլլան:

ՀՈՒՆՏԵՐՈՒ ԽՆԱՄՔԸ

Հունտերը պէտք է զով տեղ մը դնել: Այս տեղը պէտք է հարաւային դիրք մ'ունենայ, օդաւէտ ըլլայ և խոնաւութիւն չունենայ: Հունտի տուփարը մուկերու ճարակ չըլլատու համառ պէտք է զանոնք կախուած պահել, և լուրիսի, չափտարի և այլ պարկերու մէջ դնելու չէ, որովհետեւ թէպէտեւ անոնց մէջ պահեռով բարեխառն տաքութիւն մը յառաջ կուգայ, սակայն հոն զօրաւոր շերամներ յառաջ բերելու չափ բաւական օդ չի գտնուիր:

ՀՈՒՆՏԵՐՈՒ ԲԱՑՈՒՄԸ

Հունտերը բանալու եղանակը մօտեցած տահնպէտք չէ ոդ տալու պատրուակով զանոնք թաշկինակի մէջ պարագելով կախել և անկէ վերջն ալ բանալու համար ծիսան (օճախ)ի մօտ դնել: Եմանապէս երբ հունտերը բացուին, զանոնք ժողվելու համար պէտք չէ երկու երեք օր սպասեցնել մինչեւ որ միւսներն ալ բացուին ինչու օր բոլոր շերամները հաւասարապէս օդ չնն կրնար տանել, միայն վրան գտնուողները կ'օգտուին և տակի մնացողները կը զրկուին օդ ծծելէ: Տաքութիւնն ալ հաւասարապէս չաղդեր, և վերջապէս նոր բացուած շերամները երկու երեք օր անօթի մնալով կամ կը մնանին և կամ շատ վտիտ կը մնան և հուսկ յետոյ կը փնանան: Ասոր մէկ ուրիշ հետեւութիւնն ալ այսէ օր շերամները, մոնաւունել կազմակերպութեան միջոցին, եթէ հրւանդութենէ ալ չվարակուին, սակայն և այնպէս առաջին շրջանին մէջ կիսով չափ կը վնասուին, որով յառաջ գալիք արդիւնքը զգալապէս կը նուազի: Աւստի և հարկ կը համարինք բացատրել հոս, այդ մասին բըռնուելիք ընթացքը:

Մազի մը և կամ բացուած մնառակի մը վրայ տարածելու է շատ մաքուր կտաւ մը, որուն վրայ պարզելու է հունտերը գանակով մը և կամ հաւի փետուրով մը: Յետոյ ասոնք պէտք է վոքք սենեակի մը մէջ դնել, որուն տաքութիւնը օր և գիշեր մի օրինակ ըլլալու համար ծիսան (օճախ), կամ վառարան (սուպա) և կամ կրա-

կարան (մանղալ) վառելու է և կրակին վրայ առանց կափարիչի անօթավ մը ջուր գնելու է որպէս զի սենհաւ կին մէջ խանաւոթիւն տիրէ : Այս ջուրէն յառաջ ելուծ չողին հունտերուն կեղեւը կը կարողնէ և չերամին բացումը կը դերացնէ : Ուստի պէտք է ող խւրաքանչիւր ոք ուսնայ ջերմաչափ մը որ ինքնին երկու երեք դուրսչի կը ծախուի :

ՍԵՆԻԿԻԲՆ տաքութիւնը ի սկզբան 14՝ տպա 15-16 և վերջապէս 18-20 սոստիճանի (Ծէօմիւր) հասցունելու է, այսպէսով քանի մը օրէն չերամինը կը բացուին : Շերամինը սովորաբար առաւօտեան ժամը 3էն 5ին (ը. թ.) միջոցները կը բացուին : Հունտերուն բացման առաջին օրը, հունտերը և նոր ելած չերամինը կողով մը (լէշէկ և կամ փափուկ քանավաչօտլ մը ծածկելու է և վրան տարածելու է թէլ թէլ կարուած բարակ թթենի տերեւներ :

Հունտէն ելած չերամինը քողին ծակօտիքներէն անցնելով տերեւներուն վրայ կը կուտակուին : Կէս ժամ վերջ այս տերեւները փափագելու է սոստիճաններու (քէրէվէթ) վրալ և չերամինը անտիջապէս կերակուր տալու է : Այս չերամինը առաջին խումբը կը կազմին :

Այս կերպով չերամիներուն հետ և ոչ մէկ հունտ կը վերցուի, մինչդեռ եթէ թթենի տերեւները ուզգակի հունտերուն վրայ լցուի, չերամիներուն հետ միասին կրնան հունտեր ալ վերցուիլ . Արդ այս հունտերն ալ յատոյ կը բացուին և այսպէս երկու երեք օրուան չե-

րամներու հետ միասին մէկ օրուան չերամինը ալ կը գտնուին Այս խառնաշփոթութեան հստեւութիւնը աղէկ չլլար, ինչու որ կանխաւ ելած չերամինը երբ թմբութեան մտնան, աղեւս անսնց ուտելիք չտրուիր, մինչդեռ վերջէն ելածները կերակոյ պէտք ունին : Ուստի եթէ տերեւ տրուի քնացած չերամինը պիտի ծածկուին և չնչարգել ըլլան, եթէ չտրուի միւնները անօթութենէ պիտի մեռնին :

Հունտերուն վրայ քօղլ կամ քանավիչան անգամ մը տարածելէն վերջ այսեւ վերցնելու չէ և քօղին վրայ մէկ անգամ թթենի տերեւ գրուելէն վերջը այլ եւս այն օրուան մէջ տերեւ աւելցնելու չէ :

Երկիրդ օրը նմանապէս ժամը 3էն 5ի միջոցները հունտերը աւելի մեծ քանակութեամբ կը բացուին : Այս բացուած չերամինը ալ միեւնոյն կերպով ժողվելու է, ասոնք ալ պիտի կտղմնն երկրորդ խումբը :

Երբորդ և չորրորդ օրերն ալ նոյն կերպով պիտի կազմակերպուին երբորդ և չորրորդ խումբերը : Չորրորդ օրը միացած հունտերը նետելու է :

Շերամիներու իւրաքանչիւր խումբը կազմուելուն պէս անմիջապէս կերակուր տալու է : Կերակուրը քիչ քանակութեամբ բայց ստէպ ստէպ տալու է, այսինքն առաջինը տրեւուն ծագման միջոցին և վերջիւր երեկոյն ժամը 12ին, այնպէս որ օրուան մէջ հինգ, վեց և եօթը անգամ կերակրելու է :

Շերամինը այսպէս խումբերու բաժնեկալ աշխատութիւնը չի շատնար այլ ընդհակառակը կը գերանոյ .

ինչու որ, եթէ բոլոր շերամները մէկ խումբ մը միայն կազմեն, ամէնը միասին պիտի քնանան և միասին արթնան և հետեւաբար ամէնուն տեղերն ալ միասին մաքրել հարկ կ'ըլլայ որն որ մէկ օրուան համար ծանր աշխատութիւն է, մասնաւանդ որ շատ անգամ մի և նոյն ատեն ուրիշ գործեր ալ կրնան պատահիլ որով ոյն մաքրութեան գործողութիւնը կրնայ յապաղել ի վեա շերամներուն։ Մինչեւ քանի մը խումբերու վերածուելով, իւրաքանչիւր խումբ զատ զատ օրեր պիտի քնանայ և արթնայ։ և միայն մէկ խումբի մը տեղւոյն մաքրութիւնը ամէնայն դիւրութեամբ կը կատարուի մէկ օրուան մէջ։

ՇԵՐԱՄՆԵՐՈՒ ԿԵՐԸ

Նոր ելած շերամները մէծ խնամքի կարօտ են, մասնաւանդ մինչեւ իրենց առաջին թմրութիւնը։ Պէտք է որ շերամները մէկզէկէ հեռաէ գտնուեին որպէս զի ող առնեն և մէկզէկու վրայ չիուտակուին։

Մեծապէս կը սիսաբին անմնք որ կը կարծեն թէ նոր ելած շերամներու տրուելիք տերեւները պէտք է փրցունել ծառին վարի կողմէրը գտնուող բարակ տառերէն, իրեւ թէ ասոնք աւելի փափուկ ըլլան և թէ ծառը այս բարակ ոստիքներէն մերկացները պիտի կարեւան քահել, ու առնել, և ամբողջ տերեւները ուտելով միայն երակները թողու։ Անէկ զատ առաջին թմրութեան միջոցին գտնուած տեղերնին քիչ աղտեղութիւն հաւաքուած պիտի ըլլայ, մինչդեռ ծառին վարի կողմէրը գտնուած տերեւները չատ մանր ջարդուած կերցուելու որ ըլլայ, չատ աղտեղութիւն պիտի զիզուի որով կրնայ հասկցուիլ թէ շերամները չեն կրցած ուտել, և այն

տերեւները նոււազ սնունդ կը պարունակեն և հոգոս, աղբոտ ըլլալով շերամներուն հիւանդութեանը պատճառ կ'ըլլան։ Արգէն իսկ նորածին շերամները այս կարգի տերեւները մէծ գժուարութեամբ կ'ուտեն։ Ասոր համար է որ շերամներու մինչեւ առաջին թմրութեան միջոցին ծառին ամենարարձր ծիւղերուն ծայրը դանուած տերեւներէն երեք չորս հատ մը կը տրուի։ Ծառին բարձրերէն առնուած այս տերեւները շերամներուն համար ամենէն փափուկ, ամենէն մաքուր և օգտակար սնունդ մը ըլլալէն զատ, զանոնք փրցնելով ծառին ստորին ծիւղերը արագութեամբ կ'աճին որով տերեւի հասոյթին վեաս մը չպատճառեր։

Տերեւները պէտք չէ չատ մանր ջարդել, ինչու որ շուտով կը չորհան և շերամները զանոնք չիարենալով բռնել անօթի կը մնան։

Սիալ է այն գաղափարը թէ նորածին շերամները տերեւին հիւթը կը ծծեն։ Անոնք ալ մ'ոծ շերամներու պէս տերեւը կ'ուտեն։ Ուստի տերեւը պէտք է թէնակէքի և կամ յարգի նման չարգել և քիչ քիչ բացց ստէպ բաժնել։ Այսպէտով շերամները պիտի կարեւան քահել, ու առնել, և ամբողջ տերեւները ուտելով միայն երակները թողու։ Անէկ զատ առաջին թմրութեան միջոցին գտնուած տեղերնին քիչ աղտեղութիւն հաւաքուած պիտի ըլլայ, մինչդեռ ծառին վարի կողմէրը գտնուած տերեւները չատ մանր ջարդուած կերցուելու որ ըլլայ, չատ աղտեղութիւն պիտի զիզուի որով կրնայ հասկցուիլ թէ շերամները չեն կրցած ուտել, և այն

ատեն պիտի տեսնուի որ չատ մը շերամներ տնօթութենէ կը մնանին։ Շերամները տակաւին փոքր եղած ատեննին, այս վիճակը թէեւ խալոյն չնշմարուի, այսու ամենայնիւ վեսուը մեծ է, և արս է պատճառը որ երբեմն շատ քիչ արդիւնք ձեռք կը բերուի, նոյն իսկ եթէ շերամները հիւանդացած չըլլան։ Առաջին թմրութենէն վերջը այլ եւս ծառին ամենաբարձր տերեւներէն տալու չէ, որովհետեւ շերամները այն ատեն աւելի շատ ուտելու պէտք ունին։ Սովորական տերեւները աղէկ են, միայն թէ զանոնք առաջիններէն աւելի հաստ ջարդելու է։ Երկրորդ թմրութենէն վերջը սկսելու է քիչ քիչ և ստէպ բողոքներ կերցնել։ Յետագայ թմրութեանց ատեն աստիճանաբար աւելի մեծ բողոքներ տալու է։

Շերամներու արուելիք տերեւները պէտք է թարմ ըլլան։ Միսալ է կարծր թէ մէկ օր առաջ փրցուած տերեւը շերամնին համար աւելի օգտակար կրնայ ըլլալ։ Մենք ինչպէս որ թարմ արմտիքը կը նախընարենք նմանապէս շերամները թարմ տերեւը աւելի աղէկ կը մարսն։ Բնական է թէ երկրորդ օրը առաւատուն տըրուելիք առաջին կերը նախընթաց երեկոյէն պատրաստել պէտք է և եթէ օդը անձեռւոս ըլլայ շերամներուն թրջած տերեւ չկերցունելու համար, աւելի պաշար ժողովի հարկ է, բայց հասարակորէն տերեւը որչափ թարմ ըլլայ այնչափ աղէկ է։ Միայն թէ զիտելու է որ տերեւը տաքցած կամ խոնառութիւն առած չըլլայ։ Եթէ տերեւները հեռաւոր տեղէ փոխադրուելու ըլլան, պէտք չէ զանոնք շատ սեղմել որպէս զի տաքնան ու չի

խմորին, ինչու որ շերամներուն վեսաս կուտան, և թոյնի պէս ազգելով պայզմկութ (flacherie) հիւանդութեան պատճառ կ'ըլլան։ Պէտք չէ կարծել թէ տերեւները երբ անգամ մը տաքնան, զանոնք տարածելով և զովացնելով կրնան թարմանալ, զիանալու է որ տաքցած և խմորուած տերեւները եթէ շերամներուն արուած ըլլայ տաք կամ զով, միշտ վեսասկար է և յիշեալ հիւանդութեան պատճառ որով շերամները կատարելութեան հասած ատեննին զեռ խոզակ չկապած կը մեռնին։ Այս տեսք կամ տերեւները կամ նետելու է և կամ անաւանուտալու է։

ԼՈՅՍ ԵՒ ՕԴ

Շերամնացներու լուսաւէտ ըլլալ թէ փոքր և թէ մեծ շերամներու համար հարկ անհրաժեշտ է։ Մարդոց պէս շերամներն ալ լուսոր սաստկութեան չզիմանալով խոյս կուտան, ինչու որ անոնք ալ բարեխսան և ամէն կողմէ թափանձող լոյսը կը նախընարեն։ Արեւը ներս թափանձած ատեն պատուհանները պէտք է վարագոլով գոցել, և եթէ արեւուն տաքութիւնը շատ խիստ ըլլայ, պէտք է պատուհաններէն ապակիները վերցնել և կուտել գոցել վերէն վարէն չորս գամելով ամրացնելով, որովհետեւ արեւուն ճառագայթները աւելի կը սաստկանայ որով կարելի չըլլար մեղմացնել զուգով և այլ օթոցներով ապակիները գոցելով։

Ներամոցը պէտք է որ միշտ օդաւետ ըլլայ : Ասոր համար է որ առանց առաստաղի չերամոցներու մէջ աւելի մեծ յաջողութիւն յառաջ կուգայ : Ներամները զարգացած ատեն եղանակը աւելի տաքցած և հետեւս բար օդին պէտքը ալ աւելի զգալի պիտի ըլլայ : Սակայն (Courant d'air) էն և հոգին պէտք է զգուշանալ, որովհետեւ եթէ չերամները մէկէն ի մէկ պազ առնեն Մանզաֆա (grasserie) բառած հիւանդութեան կրբանուին,

Երբ օդը խոնաւ ըլլայ . պէտք է մէկ կողմէ չերամնոցը տաքցնել և միւս կողմէ պատուհանները կիսով չափ բանալ որպէս զի թէ օդը նորոգուի և թէ չերամներուն մնասակար խոնաւութիւնը փարաստի :

Մէկը եթէ չերամնոցի մէջ մանէ պէտք չէ ո և է հոս առնէ և կամ քրանի որովհետեւ քրանիքը և հոսը նշաններ են թէ պէտք եղածին չափ օդ չիկայ . Այս պարագային պէտք է անմիջապէս ամէն կողմ բանալ որ օդը բոլորովին նորոգուի : Գիշերներն ալ պատուհաններէն կամ գուներէն պէտք է օդը նորոգել բայց որովհետեւ չերամները չեն ուտեր, օրուան չափ յաճախ բանալու հարկ չկայ :

ԽԾՏԻՆԵՐՈՒ ՀԱՐԹԱՐՈՒՄԸ

Ամէն մէկ թմբութենէ յետով բոլոը չերամները մաշկերնին փոխելէ երեք չորս ժամ վերջ պէտք է

իշտիները (հաթագլը) նորոգել : Ներամները երբ վերջին հաստինուն հասնին, այսինքն զարգանան, պէտք է գոնէ երկու անգամ խշտինին փոխել : Երբ չնորոգուին մէկ կոմնգուն բարձրութեամբ, փառութիւն, վնասուած տերեւներ, և ամէն տեսակ աղտեղութիւն՝ դիզուած պիտի ըլլայ, որոնց տակը մնացած չերամներ կրնան գտնուիլ : Ասոնք երեսը չկոնալով ելլել կը ստիպուին այդ փառութիւնները ուտել և հիւանդանալ, փճանալ ու հիւանդութիւննին ողջ չերամներուն տարափոխել :

Բատ ալսմ խշտիներու նորոգման պէտքը թէպէտեւ ամէն ոք գիտէ, սակայն այս զործողութիւնը որովհետեւ երկար կը տեւէ և ընդարձակ տեղի պէտք ունենալուն, զայն գործադրելու մասին թերացողներ գտնուին :

Ուստի զիւրին և քիչ տեղւոյ կարօտ կերպ մը թելազրենք :

Մէկ հոգի մը երկու ձեռքերուն վրայ պէտք է զգուշութեամբ վերցնէ խշտիներու վրայ գտնուած և չերամներով շրջապատուած բոլը մէկն ալ տակին զգուշութեամբ պէտք է գէպի իրեն քաշէ փառութիւնները և լեցունէ դաստարակի մը մէջ : Աստիճաններու (քէրէվէթ) ամէն կողմը այս կերպ մուգրելով, առանց մեծ աշխատութեան չերամներու խշտիները կը հարթուի :

629/0 67



ԱՍԳԸ

Եթէ վերոյիշեալ կանոնը ի գործ դրուի չերամներու խշտին, ասպրի միջոցին հազիւ կէս կանգուն բարձրութիւն պիտի ունենայ: Ան ատեն խշտիներու վրայ կանգնեիք ճիւղերը և կամ աւելի մացառները (սիւփիւրիէ օթու) սովորաբար գործածուածներէն աւելի կարծ պէտք են ըլլալ: Միալ է կարծել թէ երկար ճիւղեր գործածելը չերամներու համար աւելի օգտակար կրնայ ըլլալ, որովհետեւ որչափ երկար ըլլան, չերամները վրան ելած ատենին անչափ մետաքս կը փճացնեն: Մէկ կանգուն երկայնութեամբ ճիւղերը շատ գոհացուցիչ են, և չերամները խումբերու բաժնուած ըլլակնուն, մէկ խումբի վերաբերեալ չերամներն ամէն ի միասին ասպրի կ'ելլեն, որով մնացածներուն կերի համար ալ բաւական ընդարձակ տեղ պիտի մեայ:

Ասգրի համար գործածուելիք փայտիկներուն, ամենէն յարմարը ֆունտայի ճիւղերն են: Ասոնք եթէ ութ կամ տասը օր առաջ փրցուած ըլլան տերեւնին դիւրութեամբ կը թօթափին և առնոց վրայ չերամները 50էն մինչեւ 100 խոզակ մէկէն կը հիւսեն: Շերամներու աշխատութիւնը կը տեսնուի և եթէ անոնցմէ մէկը մանկափարսուած ճիւղութեան բռնուի, դիւրութեամբ մէջտեղին կը վերցուի, խոզակները արագութեամբ և դիւրութեամբ կը ժողուուին և ասուի կտորատիքը (գամչը պաշը) մաքուր կը մնան և կը գործածուին կամ կը ծախուին: Մինչդեռ եթէ անտառափայտի

(մէշէ) ճիւղեր գործածուին, որոնց տերեւները չոր են, չերամները կը ստիպուին խոզակնին այս չոր տերեւներուն մէջ հիւսել, որով իրենց աշխատութիւնը չտեսնուիր և եթէ մէկը ճիւանդանայ ու մեռնի խոզակը կը կեղառոտէ, խոզակները զժուարութեամբ կը ժողովուին և ասուի մնացորդները անզործածելի կ'ըլլան:

ԹԹԵՆԻՆԵՐԸ

Թթենսիի պարտէզին հողը ձմեռուան եղանակէն առաջ հերկելու է որպէս զի երկիրը անձրեւներու և ձեան ազգեցութեամբ արգասաւորուի:

Թթենիները աղբելու ատեն պէտք չէ աղը ամէն մէկ ծառին ստորածը թաղել, որովհետեւ աղին արգասաւոր հիւթը ծառի արմատին վրայ գտնուած ճիւղերուն ծալրէն ներս կ'ազգէ, և այս ճիւղերն ալ արմատէն մէկ կանգունի շափ հեռուն կը գտնուին: Ուրեմն աղը պէտք է տեղաւորել ծառերու շարքին մէջտեղերը և եթէ ծառերը մէկզմէկէ շատ հեռաւորութիւն ունենան, արմատէն մէկ երկու կանգուն հեռաւորութեամբ պէտք է աղբել հողը.

Ինչպէս վերը ըսուեցաւ չերամներուն պէտք չէ բարակ ճիւղեր կերցնել, որովհետեւ ասոնց վրայ գլուխուած տերեւները աղէկ չեն: Եթէ այս տեսակ ճիւղերը ձմեռուան եղանակն և կամ գարնան, տակաւին բողբոջները չգոյացած կտրուին, մեծ ճիւղերը պիտի օգ-

տուեին աղբին արգասաւոր հիւթէն և անոր համեմատ պիտի զօրանան, և աղեկ տեսակ ու տռատ տերեւներ պիտի տան։ Այս բարակ ճիւղերը կտրելու գործողութիւնը շատ արագութեամբ կը կատարուի որովհետեւ այս միջոցին տակաւին ծառին վրայ տերեւ գոյացած չըլլար։ Այսպէս ծառին վրայ միայն ամէնէն ազնիւ ճիւղերը թողլով, երբ չերամները զարգանան և շատ ուտելու պէտք ունենան, տերեւները դիւրութեամբ եւ քիչ ծախսով պիտի հաւաքուին։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Չերամնոցները երբէք պէտք չէ աւել, որպէս զի փոշի չելլայ, որուն մէջ հիւանդութեան միքրոպներ կրնան գտնուիլ, փոշին տերեւներուն վրայ կը նստի և չերամները այս տերեւները ուտելով կը հիւանդանան։ Ուստի չերամնոցները մաքրելու համար պէտք է խոշոր աղտոտութիւնք ձեռքով վերցունել և տախտակամածներն ալ թաց չիջոցով մը սրբեկ։ Խշտիներէն վերցուած աղտեղութիւնք աղբի տեղ գործածելու համար թթենոյ պարտէզը երբէք փոխազրելու չէ, որովհետեւ մէջը գտնուած միքրոպները հողին մէջ կենդանի կը մնան և յաջորդ տարին տերեւներուն վրայ գէջ ազգեցութիւն կ'ընեն։ Այս տեսակ աղտեղութիւնք թթենիներէն բաւական հեռու փոխազրելու և վտուելու է։

Թարմ խոզակները կազմուելուն պէս կարելի եղածին չափ չուտով, այսինքն չերամները խոզակնին հիւսելու

սկսելնէն մէկ շաբաթ վերջը, ծախսելու է։ Խոզակները մնալով ծանրութիւննին կը նուազի։ 18-20 օր մնացած խոզակները իրենց ծանրութեան 10 % կը կորանցունեն։

Տերեւները գնելու չէ, որովհետեւ թէ շատ սուզ կ'արժեն, որով շահ մը յառաջ չի գար և թէ սովորաբար հեռու տեղերէ սայլերու մէջ զիջուած փոխազրուելով փոշի և տաքութեան կ'ենթարկուին և կը սասրնանան։

Շատ զիւրին է հասկնալ թէ պատրաստի տերեւները բաւական թէ ոչ։ Ասոր համար պէտք է զիտնալ որ չերամներու մինչեւ չորրորդ թմրութեան միջոցին, ուտելիք տերեւելի քանակութիւնը հաւասար է մինչեւ կատարելու թեան միջոցին պէտք և շած քանակութեան $\frac{1}{5}$ ին որով շուկ է թէ մնացած $\frac{4}{5}$ ը կ'ուտեն չորրորդ թմրութեանէ մինչեւ ասզրի միջոցին մէջ։ Որով եթէ մէկը ունենայ հաւասար աստիճան հինգ տէօնիւմ թթենի, պէտք է զիտնայ որ մէկ տէօնիւմէն յառաջ եկած տերեւը չերամներուն մինչեւ չորրորդ հասակին և մնացած չորս տէօնիւմ թթենիի տերեւն ալ վերջին հասակին պիտի բաւէ։ Այս հաշւով եթէ նշմարուի որ պատրաստ տերեւները պիտի չըաւեն, ախ ատեն պէտք է չորրորդ թմրութեանէ վերջ, կամ չերամներուն մէկ մասը հաւերուն կերցունել և կամ հմագերորդ թմրութեան ու ութերորդ կամ ինսերորդ օրէն սկսեալ չերամներուն կերը գաղրեցնել, այսպէսով չերամները առանց փճանաւու խոզակնին կը շարունակեն հիւսել, բայց այս կարգի խոզակները աւելի վտիս կ'ըլլան։

ՎԵՐՋԱԲԱՆ

Քասան և հիմնգ կը առաջէ (7 1/2 տիրէմ) բազկացեալ տուփ մը 30000ի չափ հունտ կը պարունակէ : Արդ, վերոյիշեալ կանոնները ի գործ զրուելով ամէն մէկ հունտը մէկ զօրաւոր շերամ յառաջ պիտի բերէ . և ասէն մէկ շերամն ալ մէյմէկ ազնիւ խոզակ պիտի հիւսէ : Այսինքն 30000 հատ խոզակ ձեռք պիտի բերուի : Պազտատ անուանուած տեսակէն 350ի չափ մեծ խոզակներ մէկ քիլօ կը կշռն, որ ըսել է թէ մէկ տուփ հունտէն 85 քիլօ ազնիւ տեսակ խոզակ յառաջ կրնայ գալ :

Վնասուած հունտերէն, ճգմուած կամ մրջիւններէն խայթուած և միանց ճարակ եղած շերամներէն յառաջ եկած վնասներու փոխարէն 5 քիլօ զեղչելով 80 քիլօ խոզակ կը մնայ, որոնք եթէ թարմ վիճակի մէջ ծախուելու ըլլան իւրաքանչիւր քիլօն 18-20 զրուշ կ'արժէ, որ ըսել է թէ մէկ տուփին արգիւնքը 1400-1600 զրշ . պիտի ըլլայ : Այս գումարէն զեղչենք վճարուելիք տուրքը և պիտի մնայ իր զուտ հասոցթ 1200էն 1400 զրուշ : Տեղի ունեցած ծախքերը հաշուելէ յետոյ նորէն գոհուցուցիչ շահ մը պիտի մնայ :

ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԵՐ

Քլսաւոր հիւանդութիւնները չորս տեսակ են .

1.— Պայղընլըդ (flacherie) : Այս հիւանդութիւնը

սովորաբար շերամներու վերջի հասակին կը պատահի : Շերամները յանկարծ ուտելէ կը դադրին : Կղղանքնին կը կոկզանայ, խշտիներուն եզերքները կը շրջն և ֆոնտաններուն վրայ ելեկով կը մեռնին : Մեռնելնէն վերջն ալ կակուզ կը մնան և չուտով կը փտաին, գարշահոտութիւն մը կը ձգեն և կը սեւնան : Շերամնոցի մը մէջ այս հիւանդութիւնը մուտ կը գտնէ, օդի նուազութեան պատճառաւ : Շերամներու մի միանց իմաստ գըտնուիլ և տաքցած ու փոշոտած տերեւներով կերակուիլին ալ սոյն հիւանդութեան պատճառ կ'ըլլան :

Երբ սոյն հիւանդութիւնը նշմարուի պէտք է կերակոյ քանակութիւնը նուազեցնել և քսանըչըրս ժամ բնաւ կերակուր չտալ : Շերամները մէկզէկէ հեռացնելու և տաքցունելու է : Խշուները ստէպ ստէպ մաքուլու, և փճացած շերամները թազելու է :

2.— Գարա տապան (Pébrine) : Այս հիւանդութիւնը շերամներուն ամէն հասակին կրնայ պատահի : Սոյն ախտին գոյութիւնը կը հասկցուի մի և նոյն խմբի վերաբերող շերամներու մէկզէկէ տարբեր հասակ առնելովին : Այս հիւանդութեան բռնուող շերամներուն ոտքերուն տակը կը սեւնայ, և մորթերնուն վրայ ալ սեւ բիծեր կը գոյանան : Այս հիւանդութիւնը սովորաբար ժառանգական է, այսինքն մէկ ցեղէն միւսին կ'անցնի : Հունտին ստորնութիւնը և նախորդ տարիէն շերամներու խշտիներէն ժողուած ազտեղութիւնը իրը աղք գործածուած թթենիներու տերեւներն ալ այս ախտը կրնան յառաջ բերել :

Այս հիւանդութեան երեւան գտլուն ալ պէտք է խշտիները ստէպ ստէպ մաքրել, շերամները մէկզմէկէ հեռացնել և հիւանդ ու մանր շերամները ամբողջ մէջ-տեղէն վերցնել զանանք վառելով կամ թաղելով:

3.— Քիրէճ (Muscardine): Այս հիւանդութիւնը չե-րամներու ամէն հասակին կրնայ պատահիլ: Այս ախտին կանուխէն բռնուող շերամները խշտիներուն վրայ կը չորհան ու կը մեռնին և կիրի երեւոյթ կ'առնեն: Եթէ շերամները աւելի ուշ բռնուին սոյն հիւանդութիւնէն, խոզակնին կը հիւան բայց երենք ալ մէջը կը մեռնին ու կը կարծրանան: Սոյն հիւանդութիւնը շեշամնոցի մը մէջ մուտ կը գտնէ առհտասարակ օդէն և աղտոտ տերեւ-ներէն և կամ շերամնոցի մէջ հիւանդութեան միքրոպ գանուեկն: Եթը սոյն հիւանդութիւնը նշմարուի, վերը հականնեխան մասին մէջ բացատրուած կերպով պէտք է ծծումք վառել, և հասոյթը քաղելէն վերջն ալ շերամ-ներու խշտիները ամբողջ այրել:

4.— Էշէկ կամ մանդաֆա (Grasserie): Այս հիւան-դութիւնը պատահական է և սովորաբար կը պատահի երբ շերամները մէկէն ի մէկ պաղ առնեն օդի հոսանք (courant d'air)ի ենթարկուելով: Այս հիւանդութիւնը չատ քիչ անգամ մեծ վնաս յառաջ կը բերէ: Հիւանդ շերամ-ները կ'ուռին և եթէ ասեղով մը խաղթուին, կաթի նման հեղուկ մը կը հոսի մարմիններնէն և խոզակչն հիւանը: Հիւանդ շերամները, կարելի եղածին չափ ամէնքն ալ, պէտք է ժողուել, այրելու կամ թաղելու համար:



«Ազգային գրադարան



NL0290338

23.209